

կացութիւնն ալ արդէն ցոյս վայր ի մէջ բերուած շատ ապացոյցներով հաստատուած են. բայց նաեւ յամբողջներովն ալ աւելի նեցուկ կ'առնուն:

Հատ անգամ առիթ ունեցանք ի մէջ բերելու կախարչութեան վրայ խոսող կանոնն (ԺԵ) որ հաստատարի՞ թարգմանութիւն մըն է: Բայց վերջին նախադասութիւնն յաւելուած մը կրած է այսպէս. «մի խառնեցիք ի պատանան եկեղեցւոյ, եւ ելիէ ժողովոսն ու իջի՛ Կրթիչն է քոն:» Արդ այս վերջին խօսքը չի կրնար նախականիք վերաբերիլ, վասն զի կանոնս կախարչութեան հետամուտ եկեղեցականաց վրայ է, եւ անոր համար առտրին ալ չունի այս վերջին խօսքը: Եւ արդէն այս վերջաբանութիւնն առնուած է յուսական Առաքելական կանոններէն, օրինակի համար 24. «... ելիէ ժողովոսն իջի՛ լոսնոյն, ի իջի՛ ժողովոսն իջի՛ արտիւն:» Այս վերջաբանութիւնն կը գտնենք նաեւ այլուր թէ՛ օտար եւ թէ՛ հայ կանոնաբարութեանց մէջ: Օրինակի համար կարոյց ժողովոյն ի կանոնը զայս բառ առ բառ օրինական է: Ինչի համար ծանրակիճան այն է որ յուսական Առաքելական կանոններէն այս փոխառեալը առ առաւելն խմբագրուի ձեռքը հոն կրնար մտնել, քանի կանոնի ստուգիչն ու, բայց աւելի ուշ կարելի է, քանի որ նոյն կանոններն ուշ ծանօթացան թարգմանութեամբ:»

(Հարսնախիտի) 4. 8. 8.



Ե Յ Ո Ւ Ն Ա Յ Ի Ր Ա Ն Ի Կ Վ Ա Ն

ՅՈՒՆԱՅԻՐ ԳՆՆԱԿԱՆ ՓՈՒՅՑՆԵՐԸ ԲՈՒՆՈՐ ՀՆՆԱԿԱՆ ՎԵՋ

Յաղորդ հատուածն իբրեւ շարունակութիւն լոյս տեսած է ծանօթ նայազետ Հիւսիսային Սինական փոխառակ բարձր նայերնին մէջ. գրութեան, զոր թարգմանութեամբ ծանօթացողքն մեր ընծեցողաց: Այժմ այս նորագոյն հատուածն որ յունարէն նայերնի մէջ մտած բազմաթիւ բառերը կը ընտը, լոյս տեսած է ուրիշ նոր նայագիրն մը Գ. Պրոքելմանի (C. Brockelmann) արշւն, որ աշակերտած է հիւսիսային նայագիրն եւ անոր յորդորանք գրած այս քննութիւնը: Ընունութիւնս լոյս տեսած է Հալլէի Գերմանական Արեւելագիտական թերթին մէջ: (C. Brockelmann, Die griechischen

1 Հմտ. Hefele, I 880. Հայն է կամ. ՀԸ (— Կա. Ննաչալէր զԺԳ: 2 Կերեւալ թէ արդէն խմբագրողն Ե գարած վերջն առնելու ներքեւ զատեց թարգմանած. վասն զի բառական գործածութիւնն զանոնք Առաքելացի ի յիշելու անգին կը գտնենք նաեւ: Երկու անգ թի՛ կանոնին մէջ կ'առնի թէ եկեղեցւոյ պարտաւորեաց փորձարկութեամբ ընեն իրենց պատշաճն եւ ոչ անփառանքութեամբ, եւ կը կրտսի սոս յուսական շայերնին մէջ. «Ձ է փոխառնելէ անկեացած իս փոքրուսն իս հասարակ լիցի իս հասարակ հասարակն եւն: Արդ այս խօսքը շատ նման է Գուսական Առաքելականաց համանման կանոնի (Hof. I 811) վերջաբանութեան «... քանիչ այսպիս փոխառնելն լիցի իս հասարակ Առաքելոսն: Կ վերն առնի՛ ունեցանք այս կանոնն եւ վերջաբանութեանս վրայ խոսելու: — Հատ նման է նոյնպէս ին կանոնն որ ստորակն մէջ չկայ: Գուսական Առաքելականաց Ե (կանոնաբար 24) կանոնի նոս, զոր թիւ մ'ընտը զեւս առ զեւս պիտի զնենք:

Fremdwörter im Armenischen: ZDMG, XLII 1893, Heft 1, pp. 1—48.) Ուշագիտ հիւսիսային ընտրողը, նարկ կը նամարինց վերջինս ալ ծանօթացանքն ընծեցողաց, Թեւեւ վերջինս ընտրողին ուրիշ թո՛ղ յօրհնուած ըլլալ առաւելունն եւ չունենայ լոյսովն բազմապատկառախարչութիւնը եւ թէն ինչ ինչ անճշտութիւններ գտնուի: Ասով մեր լեզուին մէջ մտած օտար անթիւ բառերն մեծ խուճի մը քննուած ու որոշուած կ'ըլլայ: 4. 8. 8.

Հայկական մատենագրութիւնն իւր առաւելն քայլերէն իսկ ստեղծել շատ օտարիկ կերպով յունական կրթութեան շարեցրութեան ենթադրեալ եղած է: Գրեթէ ամեն մատենագրաց գործքերն՝ զորոնք յոյն կէրէր յարիք ի համարէր, հետ զհետեւ թարգմանուեցան հայերէնի, եւ ազգային մատենագրաց մեծադնին մասն առաւել կամ՝ նուազ այս օրինակաց համեմատ յարաբար է կրնալ զբուսեան ոճը: Չարմանալի չէ որսինն որ Հայք յունական գաղափարաց հետ բազմաթիւ յունարէն բառեր ալ առած ըլլան իրենց լեզուին մէջ: Ի հարկէ խորին զննութիւն մը կը ցուցնեն որ հայերէն բառագրոց մէջ յունական մասունք պիտեւ բազմաթիւ չեն բնա՛ ինչպէս պարսկականքն են: Վասն զի յունական անձուկ չըլլանի մը համար ոսհմանափակեալ մնացած են, մինչդեռ վերջիք (պարսկական բառերն) ամեն կրթեալ անձանց հասարակ էին:

Առաջին անգամ Շրեօդեր (J. J. Schroeder) հայերէնի մէջ գտնուած յունարէն բառերն ուշագրութիւնն գարնէն: Իրեն «Գանձ հայերէն լեզուի» (Thesaurus etc.) գրութեան սկիզբն կըզղ Ներածութեան մէջ (էջ 41, Թիւ 2) յունարէն փոխառեալ բառն բառուսու ցուցակը գրած է. որոնց մէջ կը գտնենք նաեւ վեց բնիկ հայ բառեր ալ՝ ինչպէս էրէն, զոր յունարէն իերօւէն յառաջ բերել կ'ուզէր:

Հատ աւելի հարուստ չէ Փր. Միւլլերի համեմատութիւնն, (SBWA, vol. XLII, p. 10.) նաեւ այս տակաւին շատ անբնական է յունարէն սուտաբանութեանց մէջ, ինչպէս՝ օրինակի համար՝ սորո (որտասութիւն) բառն յուն. ὄβροντι բառէն առնուած կը գտնէ: Չիքքը այլթարեցընողն կայծ է անշուշտ = առանի նոր-հայկական է հնչուած. սակայն յիշեալ բառնարէնն եղիչն է Առաքելականաց կը գործածեն, եւ նաեւ երև. եւս ԳԳ դարուն վարչական ծնօնասաց բառը բնառու կը տուազարձէ: Իրեն ի մէջ բերած Թիւթար՝ բառն՝ որ ըստ մասնէն μελαγχωλιαէն թարգմանուած է, չիցոյց նշանակել յաղորդ ցուցակին մէջ, վասն զի այս բառը չըստայ իմ արբերներուս մէջ՝ ինչպէս եւ ոչ Ալկարս (Studien, § 1475.)

Վենետիկի Միխիլարեանց մեծ բառգիրքը (W) մինչեւ իւր ժամանակը հայերէն բնագիրներն ծանօթ է ամեն յունարէն բառերն նշանակելու, եւ սակաւ բացառութեամբ՝ ոչիւր գտած: Ի՞նչ յուշորոգութիւն հետաքոտած անարձին հիմնական մասն անկէ է:

Ալկարս իւր «Հայկական Ռուսաստանի յունարէն» մէջ միայն այն յունարէն բառերը նշանակած է, որոնց վրայ Փր. Միւլլերն եւ այլք արդէն

խօսած էին, կամ որոնք բառազբոյն մէջ ըստ բառակարգի մեկնուած չէին. իւր գործըն այս ուղղութեանք աւելի եւս ընդարձակելն որոշակի եւ մերժէ յէջն 121, եւ այն՝ անշուշտ իրաւաբէ իւր այսինքն ստուգարանական տեսակերուն: Սակայն օտար բառերու քննութեան բուն կարեւոր շահեկանութիւնն յայտնի է որ ոչ թէ այս կամ այն բառին ծագումը քննելու վրայ է, այլ ճանչնալուն թէ ինչ ազդեցութիւն ըրած է բառը յօրինող ազգը: Կայն փոխ առնող ազգին վրայ՝ իսկ այս բանն կրօնանք իմանալ ոչ թէ քանի մը բառերը կը առարարուից, այլ միայն ըստ կարեւորն իրականորտ ատարձի մը վրայ ամբողջական հայեցանք մ'արձակելով: Բայց այն ատեն պէտք է զանազանել այն փոխառու բառերն որ արդեամբք լեզուին մէջ մտած են, այն փոխառութիւններն՝ որ յատուկ են ինչ ինչ մասնեագրաց զիտնական նկարագրու, եւ այն բառերն՝ զորոնք թագմանիչը իրենց բնագրիներէն առած գործածած են կամ լաւ չհասկերարով եւ կամ ազգային բառ մը չգտնելով:

Բայց այս մեր բուն նպատակին դեռ չէնտարկած, պէտք ենք հոս խօսիլ քանի մը բառերու վրայ՝ որոնք զիբաւ կրնան կապուի ենթարկուիլ թէ մի գուցէ յունական ծագում ունենան, բայց զորոնք ի մերևտա քննելով՝ կը ստիպուինք ուրիշ աղբիւրներէ յառաջ եկած դնել, որոցմէ թէ Հայք եւ թէ Յոյք առած են ի միասին:

1. Բենել. (Դուկ. Ժ. 2, 19. Մ. Խոր. եւ.) βύσσοσ, կրք. արմ. Գլոս արաբ. ʿj. Այս բառն նիւթին հետ Հնդկաստանէն կամ Եգիպտոսէն սերած ըլլալու եւ սակայն՝ որչափ ինձ ծանօթ է՝ դեռ եւս ցուցածն չէ թէ այնտեղ գլխութիւն ունեցած ըլլայ:

2. Բարբէ, սեռ. քրքոս. (Ա Մակ. Ժ. 2, 10. Մ. Խոր. եւ.) πύργος եւ սօկէ արաբ. ʿj. (Lagarde, St. § 427.) չի կրնար բառակիրան պատճառաւ յունարէնէն ծագած ըլլալ. հմտ. Mémoires de la société linguistique, VII (1892), p. 404 ff.

3. Իւլ եւ Էւլ. (որ Ես. Ժ. 2, 22՝ «կարագ, իմաստով գործածուած է, եւ Ելք. Լ, 25, Դուկ. Ե, 56 եւն իբրեւ «օծանելիք») արդէն ճարտական պատճառներով չի կրնար ձեւացն բառէն ծագած ըլլալ. (ուստի է երկբարբառը.) այլ պէտք ենք Լակարտի հետ (Gött. Nachrichten, 1886, p. 132ff) նախնաբար փոքրասիական բառ մը համարիլ, զոր թէ Հայք եւ թէ Յոյք փոխ առած են:

4. Պեթիտ. (Ագաթ. , Ուկեր. , անանցեալ մը նաեւ Մ. Խորհնացոյ թով.) յունարէն uέταξια, արաբ. قسما եւ (ըստ Kāmūs, Gawāliki Mu'arrab, p. 68, 2) նաեւ قسما: Յունարէն փոխառեալ ըլլալուն դէմ է այն որ այս բառն յունարէնին մէջ բառական ցանցաւ, իսկ հայերէնին մէջ շատ յաճախ գործածուած է: Ղեւոր է Լակարտի (St. § 1481) վճիռն ընդունիլ թէ այս բառին ծագումն միայն մնացաւագործութեան պատմութիւնը կրնայ լուսաւորել:

5. Փակքիտ. πανδούριον, սեթ. fandur; նաեւ պաւլերէնի մէջ կրնան. (հմտ. Miklosich,

die Fremdwörter in den slavischen Sprachen, Denkschriften der W. A. ph. Cl. Bd. XVI, p. 76.) Նաեւ Յունաց թով միշտ մնացած էր այն ծանօթութիւնը թէ բառս Փոքր Ասիայէն է. (հմտ. Lagarde, Ges. Abh. p. 274, n. 39.)

6. Օլիբր. φώλιθιον, երկուքն ալ պնտական բառ է սերած են, ինչպէս առած է Լակարտ. (Ges. Abh. p. 214, 10)

7. Տարբէ, τρυγών (Երեմ. Ը, 7. Թովմ. Արծր. Փիւնի եւ.) Տամեմառն է Լակարտ (Ges. Abh. 227, 26) յունարէն τέτραξί հետ. (տես Bugge, ZVS. XXXII, 70.) Բայց վերջին կը նշանակէ՝ ինչպէս նաեւ հիւսիսային եւրոպական լեզուաց մէջ իրեն ազգակից բառերը՝ մեծ հաւանման թուշուէն՝ Curtius ի հաստատէ բառիւր ԵԵՐԱՅԵՍ (հաւու կանխել) բառէն յառաջ տեքտը լալը, զոր արդէն անհարկած էր Ալեքսանդր Միւնտիս առ Աթենէտի (թ. 58. ed. Kibel, II, 368, 19ff) ընդհակառակն Hehn (III, p. 321) կ'ընդունի թէ բառը թուշոյ հետ Ասիայէն եկած ըլլայ: Հայերէն բառը յունարէնէն չի կրնար ըլլալ, վասն զի այն ատեն անմեկնելի կը մնար նշանակութեան տարբերութիւնը: Ուստի միայն կը մնայ ընդունել թէ Հայք նախալեզուի վերաբերող բառ մը յետոյ փոքրիկ թուշոյն սեպհականած ըլլան, որ նախնականին նշանակած մեծագունին հետ միեւնոյն ձայն ունենար:

8. Մոր եւ մորի, մորէ, մորեկ եւ մորմ, անանցեալ պեղարտութեան պատճառաւ չի կրնար յունարէն μορέα բառէն ծագիլ (Lagarde, St. § 1520), այլ մնաւաւոր թէ անոր սահական սիզընական բառն ազգակից ըլլալու է:

Վերջապէս պէտք ենք յիշել ուրիշ երեք բառ ալ, զորոնք յունական կը համարին, բայց որոնք նկատմամբ կրնանք միայն ըսել թէ սուսգիւ յունարէն չեն:

1. Աւոյ. չի կրնար, ինչպէս Շեօտեր եւ այլք (Lagarde, § 287) կը կարծեն, յուն. ἄργωνέս ըլլալ, վասն զի վերջուսութիւնն անբարենելի կը մնար, թողով նաեւ իրական պատճառները. այս ստղ կրնար միայն՝ օրչալ բառն համեմատուիլ (հմտ. Կեկնոյ մեջանի բառէն), եթէ այս բառը յունարէնին մէջ թագաւոր երբեք նշանակած ըլլար: Եթէ Հայք այս գաղափարին համար յունարէնէ բառ առնուլ պտուղ ունէին, որ շատ անհաւանական է, այն ատեն անշուշտ Յաջորդաց եւ կայսերաց βασιλείս տիրունն առած կ'ըլլային:

2. Փոպրա-իւն (սպիտակութիւն՝ առ Ուկեր.) W (Անեստ. Բարբ.) յունարէն φάληξ, φάλλος բառէն յառաջ կը բերի: Աջուշուս միայն փաղորդ բառը հասկերարուն է, որ սակայն բնատեղծական եւ ցանցաւ բառ մնէ է, եւ որմէ փաղորդոյց անանցեալ մը չկայ: Այս բառն աւելի բնիկ հայերէն է, եւ ազգակից փոքրագուն, փոքրիկ բառերուն է:

3. Փեկոյ (Anemone, առ Միլիթ. Գոյ (ԺԲ դար.) եւ Գաղանու թագմանիւն) զոր W յունարէն փանոչ բառը կը համարի: Միայն փանոչ բառը կրնան հակերցած ըլլալ, որ ըստ Ստիբ. (առ Մեկն. Թեկեր. Ե, 92) լսկնական բարբառն

մէջ Anemone կը նշանակէր: Ուստի երկու բառերու իրարու հետ կապ չեն կրնար ունենայլ:

Բուն փոխառեալ բառեր անոնք համարուելու են, որոնք

1. կը գտնուին այնպիսի թարգմանութեանց մեջ որ իրենց սկզբնաղբի ընդարին անկախօրէն առեալ փոխարկուած են հայերէնի: Ինչպէս է նոր կտակարան, կամ ինքնապիք մասնաբաժնաց քով բնիկ հայկական գաղափարաց շըճանին մէջ ինչպէս են պատմաբանք: Մ. Սարենացին գրուելութեամբ միայն գործածելու է, վասն զի ծանօթ է որ իւր բովանդակ աստիճան կերպն շատ մեծ ազդեցութիւն կրած է յունական ոճէն:

2. Որոնք գաղափարներ եւ իրեր կը նշանակեն՝ որ կամ հնչեանական-բիւզանդեան քաղաքաբարձութեան հետ մտած են ներս, կամ անոնց ձեւազք առհասարակ ծանօթացած:

Այս երկու նախադիր պայմանաց համեմատ գտնուող բառերը Տոսուէր խմբերու կը դասակարգենք ըստ կարգի նիւթոց:

Ա. Անաստանք:

Այս խմբին կը վերաբերի միայն կէտ, սեռ. կէտ, կամ արմատական ձայնաւորն պահելով ուղղականին նմանութեամբ՝ կէտ. (Մատթ. թ. Բ. 10. Եփեիկ, 103, 21. Խորալով Անձեւացի, Գր. Նարեկ, Մաշտոց.) κητος (նաեւ սլաւերէնէն մէջ մտած, Miklosich, 98.) Ասիկ զատ իբր զանտական բառաձեւեր կը գտնուին նաեւ կէտ (Սուս-կալստեանէս, Անտիա Շերակ, Գր. Նարեկ.) կէտ (Փիլոն, Վարդան, Ոսկեփորիկ, Յովհ. Եղիշկացի):

Բ. Տնկեր:

1. Դաբէլ եւ Գաբէլ, հորովեալ է-արմատ ունեցողներուն պէս. (— ք եւ ստուերու նայ ստուր մ'առնելու զիրար փոխանակել կը տեսնուի նաեւ Գաբի եւ Գաբի բառերուն մէջ. հմմտ. նաեւ յաբիլ = 'laφάδ առ խոր', սեռ Bugge, Indogerm. Forsch, I, 454. —) կը գործածեն նման, ճառքնախոր, Գր. Մաղխարառ Գաբիլիք՝ Աբաթ. եւ Յայսմաուուր, յունական Գաբիլիք. զարմանալի կերպով ճիշդ վերջէն ձեւ կանոնաւոր զարմանալիութեամբ Գաբիլիք եղած անցած է աշխարհաբար լեզուին: բայց ստոր հետ կը գտնուի նաեւ Գեբիլ՝ որ յայտնապէս նոր փոխ առնուած է աշխարհաբար յունարէնէն:

2. Չմտտ, սեռ. շմտտ, սմորտ. (Սըմ. Խ. Բ. 10. Մատթ. Բ. 11. Յովհ. թ. Բ. 39. Գր. Նարեկ.) Յունարէնէն ւ ձայնը պահուած է ածանցմանց մէջ՝ ինչպէս ղմննիլ. նորագոյն սմորտա ձեւին համապատասխան ղմտտ ձեւը կը գտնուի սեկանդիան Մաշտոցի մէջ, սակէ անանցեալ ղմտտ բառն արդէն Եղիշէի քով: Բարձր փակող ստաբ ժողովրդական յաւելուած մ'ըլլալու է. թէ երկրորդ ձեւն է ստաբով ձեւէ մը յաւելու եկած է՝ կը ջուցընէ ու ստան, (ինչպէս մտադիր ըրու Փրոթ. Հիւլպանի,) որուն բուն տեսն է ճիշդ ու ստաբաուոր: Բառիս յունարէնէ փոխառեալ բը-

լայը կը ջուցընէ բառակիցին, վասն զի յունարէնին մէջ կրնայ նախաբարմեանկան * murr (Lagarde St. § 785) բառին սիկզբը ստաբը կցած ըլլայ: Այն որ ստաբը չտառաւորուած է հայերէնին մէջ, համաձայն է այն յաճախ տեսնուած երեւութիւն որով ժու ստաբաուորին հը (ը) հնչուած կը գտնուի: Կ'երեւայ թէ կանուկ ժամանակու փոխառեալ է բառս, վասն զի ստան = հնչումը կը գտնուի փի. Է-, զոր կը գտնուիք միայն նաեւ մարտան բառին մէջ = μαρτύριον: Սակայն այս բառիս նկատմամբ՝ որ այն ստան փոխառեալ ըլլալու է՝ երբ յունարէն ու ստան արդէն առհասարակ մ կը հնչուիք, միայն տեսնուած է որ երկու բառերու ալ բնիկ հայկական հնչուում ունին. ուստի ստանի ու ստաբաուորի թերեւս մեկուկ բնիկ լեզուին բարբառիկ նմանցընելու ջանքով:

3. Կոպուր, χάλπαρος (Miklosich, p. 96) (ժող. թ. Բ. 5. կոշ. ընծ. Տոսուէր, Ոսկեփոր. Բժշկ.) Բառիս ժողովրդական ըլլալը կը ջուցուի անով որ անցած է աշխարհաբար հայերէնին եւ ապա վաղայրէնէն ալ:

4. Հալե- (Երջ երբոց, Ե, 11. Յովհ. թ. Բ. 39. Մ. Խոր. Աշե. 615, 20.) ձևով. (Miklosich, p. 74.) Մակարոյծ է ստան այնպէս է՝ ինչպէս «հեթանոս», բառին մէջ = ἔθνος.

5. Մապուրի եւ Մապուրի, μασιγγ. (Խոր. Աշե. 600, 23. Մի. Գոշ, Միք. Ասորի, Աստապիք.)

6. Մանդուր, μαγδαύρος (Ծն. Լ. 14. Երջ երբոց, Ե, 13. Աբաթ. Մ. Խոր. Աշե. 608, 8. Եփեիկ. 66, 22 եւս.) (Lag. St. § 1429) Այն որ յօր ձայնաւորին պարզուած եղած է նը, համեմատելու է յայտնուած Գր. փոխառուէն է՝ λμαπτήր.

7. Արի. (Աբաթ.) ὄρυσα (Miklos. 115.) Յետին թարգմանիք՝ ինչպէս Գաղաթան, Յայսմաուուր, ստոր անը կը գործածեն նախաբար պարսկերէն Բըլիլ բառն՝ որ աշխարհաբար անցած է:

8. Սպուր, սեռ. սպիլ. (Մատթ. Ի. Բ, 48. Մարկ. թ. Բ. 35. Յովհ. թ. Բ. 29. Ոսկեք.) σπόγγος. — ստանի ու նուարին նը ստուերու առջեւ՝ համեմատելու է ունիլ = ὄγχα.

9. Սպուրի, σταφυλίνος, (Lag. St. § 436.) թ. Դարէն միայն կայ գործածուած. սակայն ձայնական յաղիթիւնը՝ ի մասնաւորի ս հնչման կորուստը՝ կը ջուցընէ որ աւելի կանուկ փոխառեալ ըլլայ:

10. Ստորիլի = στρόβιλος, անցած մը յիշուած ճառքնաբար Բ մասին մէջ: Առաջին ու ստան svarabhakti մը համարելու է:

Գ. Հանրակիրներ:

1. Աբաուոր, ἀδάμας. (Ամով, Է, 7, 8. Փիլոն: Գր. Մաք.)

2. Աբա. ἀχάτης (Ելք, ԻԸ, 19. Եփեի. ԻԸ, 13. Ոսկեփորիկ.) Տոմարի մէջ ունին գիտնական ձեւը կը գտնուի նորանշան թառ հնչում մ'առնելով: Այն գարմանալի երեւոյթն որ յու-

նարէն յ առք է տառադարձուած է գիւ. 4, Թե-
րուս կը մեկնուի անով՝ որ ժողովրդական ստու-
գաբանութիւն մը մէջ բառէն իրան վերած ըլլայ
բառս (°):

3. Ամբուտ. (Յայտն. ԽԱ, 20.) ամբուտ
(Տօնակ.) ամեծուտ. Առաջին ձեւը պէտք է պար-
զապէս աղաւաղութիւն նկատել, վասն զի ստառին
սլ տառադարձուիչն աղաւթ է:

4. Բնրել. (Ելք. ԻԸ, 20. Մոգ. Խոր.
89, 8. Գր. Նարեկ., Վարդան.) βήρυλλος. (Lag.
Ges. Abb. 225) Եւնարէն ղ տառին է տառա-
դարձուիչն մեկնելու է ին առջին արտաբերու-
թեան արտանայնին ինչպէս նաեւ այս բառերուն
մէջ՝ Բնրու = Եղրասոս (Մ. Խոր.) Բնր-ի
= Ժորապ, Եմբուտ = իջնորոն, Բնրուտ =
չաբարուն. Առ Էլ = սլ ճմն. Բնրել =
յոյղղղ, եւ Ինրել = յոյղղղ.

5. Մարտիւ. մարգարիտ, բազմութիւ ա-
ծանցմունքներ ալ ունի եւ չին է ալ յաճախ գործ-
ածուած. աշխարհաբարի անցած է եւ եղած՝
Բարտիւ:

6. Մարտիւ. մάρμαρον (Miklosich, 111.)
(անգամ մ'ըստ պատահման յիշուած առ Մ. Խոր.
ԱԿ. 596, 16.) անանցմունք արդէն չին ժամա-
նակէն իր գտնուի, ինչպէս է անտիան՝ մարտիւ
Սեդէ երգ. Ե. 15.) Հաս անգամ կը շփոթուին
օր եւ իօն վերջաւորութիւնք:

7. Մարտիւ. (Գր. Նարեկի, Յայտնուրք.)
մարտիւ (Գր. Նարեկ. մայրոյ եւ մայրոյց. Երկրորդ
ձեւին անհանձն տառին համար համե-
մատելու է արիւտայտ՝ ամղղտ. (Եւ. Քր.)):

8. Յանիւ. (Ելք. ԻԸ, 20. Յայտն. ԻԱ, 2.
Վարդան, Անանիաս Հիբակ, եւ Իբրեւ ծաղիկ՝
նաեւ առ Սեդէ.) եւ յուսանա վերջաւորութիւնք
պահելով յանիւտ (Տօնակ.) սանիւտ. Խոր. քով
(Աշխ. 597, 17, սբ 1865թ հրատարակութիւնն
սլ այնպիսի ուղղութեամբ՝ յանիւտ^ն իր զրէ յնու-
րով յանիւ՝ ձեւին —) գործածուած յուսանք
ձեւն անշուշտ ուղղակի ստորերէն չնա, ձեւէն փոխ
աւելուած է: Բայց որովհետեւ նորանշան կ'երեւայ
յուսարէն նա տառերուն յօ փոխուիչն հայերէնի
մէջ, (— վասն զի ի հարկէ աւելի է ալ ի սպա-
սուէր. —) կ'երեւայ թէ բարբ բուն արածերէն
աւելուած է եւ յետոյ վերջաւորութիւնն ըստ յու-
սարէնի ծայրը կցուած: Պարսկ. jakand բառին
իցայ հմն. Noldeke, Bezzenberger's Beiträge,
IV, p. 63.

9. Մարտիւ. σάρδιον. (Ելք. ԻԸ, 17. Եղեկ.
ԻԸ, 13. Յայտն. Դ, 3. Մ. Խոր., Գր. Մազ.)

10. Տպուիւ. (Յուր. ԻԸ, 19. Եղեկ. ԻԸ,
13. Յայտն. Ա, 20. Թ. Արծր.) τοπίσιον. Նո-
րանշան է օ տառին կորուստ: Արեւոք բառս
սխալմամբ շուօս բառին բազմութիւ անանցմունք-
ներէն համարուած է, որովք կանոնադրական պղ-
տառերով կը սպին:

Դ. Մարմնայ ճատուիք նա հիւսնայն-
թիւնք:

1. Ստուգ. στόμαχος (Miklos. 127.) (Ա.
Յիմ. Ե, 23. Վարդ Հարանց, Ներս. Լամբ., Ն.

Հնորհ.) Մարկայի նառնարին համար աղային
բառ մը շուրջն Հարբ. Առաջին եւ երկրորդ ձեւն
կերտ ձայնաւոր փոփոխուած են իրարու տեղ:

2. Պարսկ. ποδαρχός. (Մ. Խոր. 107,
27. Ագաթ.) Առաջին վանկին ձայնաւորին եր-
կրորդին հետ համեմատելովն այլըր ալ շատ կը
գտնուի, ինչպէս լուտ = λειάνη, Եւնարէն ղի
տեղ ս զորսիք կ'երեւայ թէ բարբութեանց մէջ
յաճախ գործածուած զոս մնաւական նունաւոր-
թեամբ եղած է. սակայն համեմատել ստորերէն
լուտ (Auc. syr. doc. 5, 23) բայց կայ նաեւ
լուտ, (անդ, Ե, 15.)

Յ. Անօթք նա անանիք:

1. Անթիւ. ανθρία. (Եղեկ, Մ. Խոր., Մա-
գիտարար) կայ նաեւ գիտնական ձեւս անթիւտ.
(Եւս. Քր., Դամասիոս, Նունուս.)

2. Բարբ. եւ մանկամբ՝ Բարբուլ. Բա-
ծրոն (Յով. Կաթ., Ճառքնա. նաեւ Եփրեմ՝ գա-
ղաղ, իմաստով.)

3. Բարբուլ, Բարբուլ, βαλανείον (Եղեկ.
ԻԳ, 14, Եւս. Եղլ. Պաւլ., Մ. Խոր., Վարդ
Արքայ, Գր. Մազ. Եւս.) աշխարհաբարին մէջ
Բարբուլ Եւսով մնացած է:

4. Բն. Բնիւ (Մ. Խոր., Յովհ. Կաթ. Եւս.)
եւ աւերածուածուր մանկամբ՝ Բնիւ. (Պալ.
Փարպ., Գր. Նարեկ. Եւս.)

5. Պարսկ. քայտիւ, քիւ, քա-
լէպրա. (Գաթ. Գ. 455.) բայ ի թարգմանութիւն
ներէն կը գտնուի նաեւ Եղիշէ եւ Ն. Հնորհայոց
քով: Պարզապէս սխալ կ'երեւայ (° պարագիւր^ն)
գրելը: Երկու գողողուն տառերն փոփոխուած են
իրարու հետ, ինչպէս նաեւ գտնուած = γάλακτος
բառին մէջ, Վերջնականին է տառն avatbakti
մին է ինչպէս նաեւ ի բառին քայտ = γάλα.
Իսկ Ես տառերուն տառադարձուելուն համար հմն.
Խորք = ծարոն.

6. Չար. ζεύγμα (Սեբ. 31, 5. Ղեւնդ, ԼԲ.
Պատկանեալ, Աշխ. Մ. Խոր. 55, Եւս.) Անշուշտ
արդէն աշխարհաբար յուսարէնին մէջ µ տառին
առջեւ ղ տառն անհետ եղած էր:

7. Քարբ, սեւ. Բարբ. (Յովհ. Մանդա-
կունի եւ այլ հին թարգմանութիւնք.) ծարոն.

8. Լարբ եւ յաճախ զմթոր. Լամպոս.
(Miklos. 104.) (Հիւր եւ Ն. Կապու. Եղիշէ.) Ը եւ Գ
տառերուն եղած փոփոխութեան համար հմն.
Hübshchmann, ZDMG, XXXVI, p. 133.

9. Կարբ, քամպիւ. (Ա թարգ. ԺԵ, 12.
Յովհ. Սարգաւալ.) (Lag. St. § 1023) Ասկէ քատ
սո տառաւորին պարզելով՝ կը գտնուին նաեւ
լուտիւ եւ իտուլ ձեւերն. հմն. Լուպոր =
λαμπτήρ.

10. Կարբ, քամպ. (Եւս. Խ, 22. Գր. Նա-
րեկ.) Ներս. Հնորհ. (Lag. § 1089.)

11. Կարբ. քամպիւ. (Lag. St. § 1100.)
(Փաւստ. Բուզանդ, հրատ. Պատկ. 184, 8.) Պալ.
Փարպ., Եղիշէ.)

12. Կարբ, քամպիւ. (Վարդ Հարանց, Յովհ.
Կաթ. եւ յետիւնք.) Կարբ թարգմանութիւն
Բարբի քերամբին (Lag. § 1164.) (Miklos. 97.)

դէտք է որ կանուխ փոխառելի ըլլայ բառս, վասն զի — բնութիւն մ'ալ վրան առնելով զարգացած է, ուստի եւ արմատին բ տառը տարակալանած է (dis-simile), և առաին առջեւ Ե տառն կորուսած է՝ ինչպէս նաեւ Բ զլին = *delphin*, որպէս = *πελάδα*, *ζαλίνα*. նաեւ *πολεμιαίς* եւն. Մ. Խորհնացայ ջանկուն մէջ, Կառս = տառն յաջորդ վանկին է առաին համակալանած է եւ յետոյ մասամբ կորուսած է ծանօթ ձայնական օրէնքին համեմատ. Անիտան կերպով և մ'աւելցուին նոյնպէս տառն մ'առջեւ, կը վերջնայ կից և այլ տառ մը, կը գտնենք նաեւ Բ ուրիշք = *σεμιάδαις* եւ Բ լու-բլին = *λαβύρινθος*. Ետայ կը՝ տառախուսմբն կրին *svatabhaktin* մը Բ թելեցած է:

13. Կալաթ. *καλαμάριον* (Miklos. p. 75.) (Վարք հարանց, Գր. Մարտար. եւն.) Գրելու արւեստանի վերաբերող սուրբ փոխառեալ բառերը տես վարք՝ թիւ 14, 21:

14. Մեղան. (Վարք Հարս., Խորհով.) *Մեղան* (Վարքան եւն.) *μέλαν*.

15. Մեղանու. եւ յաճախ մեղանու. *μηχανή*, բնիկ եւ փոխաբերական նշանակութեամբ՝ հին եւ յաճախ՝ Երկրորդ վանկին *α* ձայնաւորն համակալանած է նախընթացին հետ. և տառն առջեւն մասկարծ ը մը դրուիք յառաջ եկած կ'երեւայ մաչ-չանոս բառին խառնուելովն: Այս բառն ալ փոխառեալ է ևնիքիւն ձեռով, զոր Մ յառաջ կը բերէ կըր երկրորդական ձեւ մեղանու: Բայց թէ առնք իբրևէ բաժնելու է՝ կը ջուրջնէ Մակաբեացաց զբոց այն տեղի՝ որ Բ վկայութիւն բերուած է, եւ ուր երկու բառերը քովէքով կը գտնուին: Իսկ զ տառը և տառէն յառաջ եկած է տարածանութեամբ (dissimilation), ինչպէս որ համակալանութեամբ (assimilation) յառաջ եկած է առջեւն բառին մէջ = *ἀνάπολον*. — *οւ* եւ *οւ* վերջաբառութեամբ փոխանակութեան վրայ տես վերք՝ Գ, 6:

16. Գնիլ եւ նուազականն՝ *γνήριον*, *πίναξ* եւ *πιναξίδιον* (Դուգ. ԺԱ, 39. Վարք Հարանց, Վարդան եւն.) (Lag. § 1889.) է ձայնաւորն կորուսած է ըստ ծանօթ ձայնական օրինաց:

17. Մարե. (Մառթ. ԺԳ, 8 եւ 11. Մարկ. Զ, 25 եւ 28. Եղեղէ. Մ. Խորս., Աբաթ.) *սուրբ* (Դալ. Փարպ. եւ յեմիք) *σχοπέλα* (du Canges II, 1399) լատիներէն *scutellaria* (Miklos. 125.) ըստ ձայնական օրինաց կորուսած էր ու ձայնաւորն, որ յետոյ դիտանկանօրէն վերադառն մուծուած է:

18. Սփռն. *στύμιον* (Մարկ. Ի, 4 = *ξεστός*, *ξին* Կո. եւ յետնց քով.) է եւ և տառերու մէջ մասն ձայնաւորն *svatabhakti* մըն է, Թերեւս նախնաբար *ս*, այնպէս որ առաջին եւ երկրորդ վանկերու ձայնաւորն իրենց տեղը փոխած են, ինչպէս հակառակն պատահած էր արտօտո բառին մէջ:

19. Միւր. սեռ. *սուրբ*. *սուրբ* (Դան. Գ, 5 եւն. Ամուր Ե, 23. Թովմաս Մեծոքիցի, Գր. Կարեկ, Վարդան եւն.)

20. Սուրբ, *սուրբ*. (Վարք հարանց, Եղեղէ, Ոսկեր.) *սուրբ*. կայ նաեւ *սուրբ* (Lag. § 2296.) սկզբն կրնաբարակալող պարզելով՝ ինչպէս նաեւ հետեւեալ բառերուն մէջ՝ սուրբ = *φαιμός*,

սուրբ = *σχυρός* եւն, եւ բնիկ *սուրբ* բառն սուրբին քով:

21. Տոմ. (Քառքնու.) *տոմ* (Ես. Ը, 1. Աթա-նաս.) *տոմ* (Վարք հարս., Քառքնու., Թովհ. Կաթ. եւն.) *τόμος* եւ *τομάριον*. Զոմոսին երկրորդ ձայնաւորն ինկած է՝ ինչպէս Կոս = *χόμης* բառին մէջ ալ յ տառը. Տոմորէ քով կայ նաեւ *տոմոր*:

22. Փիլի. *φελόνης* (Բ Տիմ. Գ, 13. Վարք Հարս. Կերս. Լամբ. եւն.) (Miklos. 87) որ գեռ. Ժողովրդեան լեռուն մէջ Պաշտած է քահանայիցի եւ կրօնաբար զգեստի մը նշանակութեամբ և շոք Ե տառին է փոխուիլ՝ ինչպէս նաեւ նախընթաց բառին մէջ *ο*ի *ա* ըլլալը մեկնելու է անոչլա անով որ նախնաբար յուճական ձայնաւորք երկու կը հնչուէին կըր Ե եւ *ο*, որով յետոյ ծանօթ ձայնական օրինաց ենթարկուցան:

23. Բար. (Եր. Լ, 8. Թովհ. Կաթ., Կոն-նոս, Փիլիս, Թովհ. Մարտար.) *արտ* (Մովս. Խոր. կայ տարբեր ընթեցումովն՝ *արտ*) *γάρως* (Miklos. 92.) Գր. Կարեկացու արտիւն զործածելուն նիւտանմբ ընդունելու է հայերէն մասնով արտիւն ուղղական մը, եւ այսպէս ուղղելու է Թովհ. Կղեմաքայն թարգմանին խօսքն փո. է *արտ* (այլ ընթերց., է *արտիւն*.) վասն զի շեքը գտնեք ուրիշ յուճարէն բառ մը հայցանկանի ձեռով փոխառեալ:

(Ըրբնալիւն):

Ր Ա Ն Ա Ս Ց Ե Գ Ձ Ս Վ Ա Ն
Խ Ա Ե Գ Ե Բ Գ

Այսուհի ընթերց աւտորի լուսափայլ, Երբ դու տեսնուի՜ս ես մեր ոչնչութիւն, Երկազայն կեանքի իսպառն ու մրապլ, Անմոռ գործիքի նապաստ ու արին, Նշանանումս է՜ նայնացորդ փայլուն Մշտուի է՜ եւ թեզ Թանիւն դառնագին, Դու արտասուի՜ս ես եւ լուս աղօթքին, — 0՜, նախանումս՜ եմ՜ աս՜քն աղօթքին ...

Ընդհանր, 1891: ԱՆ. ՆՍՍԱՆԱՆՆՈՒ

Յ Ա Ն Յ Ա Ն ՈՒ Ր

Ի ջո անուն տրոփէ սիրտ իմ՜ վառ աշխոյժ Լզգամ՜ անձին քերթողական՜ տոր ինս ոյժ Եսփշտանակն սիրով յատենայ վերնասմ ԳՏնազարդի դափննաց յուրս անթառամ:

Հոգս նամակ շառնալ ի՜ նուր քոցառամ՜ Վարսանս մ՜ է՜ վնասնս ջոյս մշտաբարծ Ուր զգացմնցս այրատ կնդրուկ նսնրաբայլ ծաւալանայ թրօս զալիս վնս է՜ վնս:

Սիրտս առական մ՜ է՜ կարգալուսն քերթողայ. Ուր ջո ականին նայնալտուկ սեղօրեկ. Թէ՜ փոթորից իս՜ աղտոտս յատուկ ջնջ. Աշաց ի՜ նուր արմատ՜ յաւտ ես անշնջ: